

ՀԱՄԱՌՈՅՏ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Ի ՎԵՐԱՑ ԲՆԱԿԵԼԻՈՒԹԵԱՆ ՄՈԼՈՐԱԿԱՑ

(Տիւ յէլ 405)

Թէ մարդկային երևակայութեան շրջանակն անսահման շառական ուստիղներ ունի, չէ այնչափ մեծ, առաջիկայ խնդրոց մէջ, ճիշգ գիտութեանց բոլորակն, որ հաստատեալ է ճշմարիտ և ստոյգ սկզբանց վրայ. վասն զի երկնային մարմնոց բնութեան բնաբանական ուստունքն, յորմէ կարելի է, թէ պէտ և քիչ, սակայն հիմնական հետեւութիւններ հանել, սկսուած է միայն ներկայ դարուս վերջերը: Մինչև այս ժամանակի աստղաբաշխը լոկ հեռաղիտակով կ'ուսումնասիրէր երկնային մարմնոց բնաբանական կազմութիւնը, որ բաւական չէր նոյն իսկ մեզի մերձաւորագոյն լուսնոց բնաբանական հետազօտութեան համար. որովհետեւ հեռաղիտակին մէջ մայն լուսաւոր մարմնոյ լցոյնը կուգայ գիտողին աշքին, և երբեմն ալ արեսու և այլ մոլորակաց լոկ սև բիծեր. բայց այս անբաւական է լուսաւոր մարմնոց բնաբանական կազմութիւնը բացատրելու համար:

Այժմ կարելի է ճշգիւ ասել որ ժամանակս աստեղաբնագիտութեան դար է. վասն զի բաց ի հզօր հեռաղիտակին՝ որով կը յանան մարդկի ընդգրկել զրովանդակ ահեղերս, և մանրացոյց գործիքէն՝ որով կ'աշխատին սահմանաւոր գործարան մը վերածել ի վերջին սահմանաւորանելիութեան մարմնոյ. գտնուեցաւ մի այլ զօրաւորագոյն միջոց երկնային մարմնոց բնութիւնն ուսումնասիրելու, այսինքն լուսապատճերային լուծումն, որ զըս կը բաժնէ բեկրեկմամբ, և այն բաժանեալ ճառագայթին մէջ կը տեսնուի բոցոյն տարերքը: յորոց ինքն կը բաղկանայ, ուստի և կարելի է որոշել բոցային մինչ լուսատին բնութիւնը:

Պարզ հասուածակողմն ևս՝ որով առաջին անգամ նետոն բաղալու առաջնորդ ճառագայթից, այժմ՝ մեծ գործիք մէ երկնային լուսաւորաց բնութիւնն ուսումնասիրելու. իսկ լուսապատճերով՝ յաջողեցան աստեղագէտք բնութեան ամենաթագուն գաղտնիքն իսկ իմանալ:

Հարիւր յիսուն տարի առաջ՝ ոչ ոք յուսումնականաց կարող էր ենթադրել թէ հարիւր տարւոյ մէջ մարդկութիւնն այնչափ կարենայ յառաջադիմել, որ վերցընէ այն քողը՝ որով ծածկուած էին տիեզերաց գաղտնիքն: Եւ սակայն ի ձեռն լուսապատճերին ապա-

ցուցուեցաւ որ արևոս, երկրիս և ամեն մոլորակաց կազմութիւնը մի և նոյն է. զոր կը հաստատեն նաև աստեղակամարէն առ մեզ թըռչող մէտէորայք, որոց բաղադրութիւնն նոյն է ընդ երկրիս:

Սոյն այս նոյնութիւնս, որ մեծ հաւանականութիւն կ'ընծայէ հընարաւորութեան կենաց ի մոլորակս, քանի մի հարցմունք ընել կու տայ մարդուս գիտնալով որ ինչ մեծ տարրերութիւն կայ ընդ մէջ եւրոպացւոց և Աւստրալիոյ բնակչաց, միայն աշխարհագրական լայնութեան աստիճանաց տարրերութեան պատճառաւ, հապա ինչպիս սի տարրերութիւն պիտի ըլլայ ընդ մէջ երկրիս էակաց և մեզմէ ամենահեռու մոլորակաց կենդանեաց. այն տեղի ծովուց և գետոց ջըրերը, անշուշտ մեր երկրիս ջրոց պէս պիտի ըլլան, ինչպէս նաև բոյսերն ալ այլազգ կը ծաղկին և չեն նմանիր մերոց:

Ո՞ գիտէ ինչպիսի էակներ, ինչպիսի ցնորական կերպարաններ կրնան բնակիլ այն ընդարձակածաւալ կողմերը, որ մեզի բոլորովին անծանօթ են: Ի՞նչ պաշտօն կը կատարեն արգեօք հօն: Միով բանիւ շատ հետաքրքրական է գիտնալ թէ ինչ կ'ընեն ուրիշ մոլորակաց մէջ, նոյն իսկ մեզմէ հեռաւորագունին մէջ, որոնք մի մի ընսաւոր կէտեր կ'երեսին մեզ: Ահաւասիկ հարցեր, որով մարդուս միտքը կը հետաքրքրուի անյագ կերպով, և չի բաւականանար տիեզերաց մէկ հիւլէին՝ այսինքն մեր երկրիս՝ հայեցողութեամբ, որուն մեր ծանրութեամբ, իբրև անքափտելի շղթայով նիւթապէս կապուած եմք:

Կենաց զրայ ազգով՝ տարրելէն զլիսաւորն է կլիմայն. ըստ այսմ կենդանեաց և բուսոց տեսակք այնչափ անկատար են, որչափ հասարակածէն կը հեռաւան ընդհակառակն մարդու, կը կատարելագործուի, մինչեւ կէտ մի, այնչափ՝ որչափ հասարակածէն հեռանայ, որոյ հաւաստիք են մարդկութեան այն գեղեցիկ և կատարեալ տիպը, զոր կը տեսնենք ի կեդրոն բարեխառն գօտեաց, իրանի, Հայոց և կովկասու մէջ:

Արդ եթէ ըստ նմանութեան երկրիս գօտեաց և կլիմայից, բաժնենք արևային դրութեան աստեղակամարը՝ յաշխարհագրական գօտիս, Փայլածու և Արուսեակ, վասն զի Արևու մերձաւորագոյնք են, կ'իյնան ի ներմ գօտիս, որով անպատշաճ կը լինին բնակութեան: Երկիրս և Հրատ կ'իյնան ի բարեխառն գօտիս, որով յարմար են բընակութեան բանաւոր կենդանեաց քան զայլ մոլորակս: Երեակ, Լուսընթագ և Աւրանոս կ'իյնան ի սառուցեալ գօտիս: իսկ զՊիսիդոն՝ կարելի է կոչել բևեռ երկնակամար գօտեաց, որով բոլորովին անբնակելի:

Արդ գիտնալով որ երկրագնիս վրայ տարւոյ եղանակք մեծամեծ փոփոխութեանց ենթակայ են և կը զարմացնեն զմարդս, ապա ո՞րչափ հիանալի պիտի ըլլան մոլորակաց տարւոյ եղանակաց փոփոխու-

թիւնք։ որք պիտի պատահին ոչ եթէ հասարակածէն դէպ ի բևեռս, այլ մեր արևային գրութեան այլեցեալ սահմանէն, յորում ֆայլածուն կը թաւալի Արևու հրացեալ ճառագայթից տակ, որք և եօթն անգամ աւելի ջերմ են քան մեր երկրիս լնդունած ճառագայթները, մինչև Արևային գրութեան վերջին սահմանը՝ յորում Պիսիդոն թաւալելով՝ կ'ընդունի Արևէն զի՞րմութիւն 900 անգամ նուազ քան զի՞րմութիւնն զոր կ'ընդունի միայն իւրոպան։

Օդը կենաց գլխաւոր միջոցն է ամէն մոլորակաց վրայ. ինչպէ նաև երկրագնդիս ամէն աշխարհագրական գօտեաց վրայ, և ամենահարկաւոր է նախ ջերմութեան սաստկութիւնը բարեխառնելու համար. ըստ այսմ մեր երկրագունդը շրջապատող օդը, կրնանք համարիլ իրքի մի գեղեցիկ հովանոց, որ կը պաշտպանէ զմեզ ցորեկ տաեն Արևու ճառագայթից սաստկութենէն, և 'ի զիշերի՝ իրբեկ ապահով մուշտակ մը՝ որ յինքն կ'ամփոփէ և կը պահէ զի՞րմ ճառագայթմ, որ կ'ենեն դէպ ի ցրտային միջոց Երկրորդ, ամենակարեւոր է օդը իրբեկ միջնորդ ձայնի, ջերմութեան, ելեկտրականութեան և լուսոյ. վերջնոյն վերաբերմամբ, օդը՝ է հիանալի քոզ մը՝ երկրիս չորս դին սփռուած, որ կը բազմապատճէ և կը տարածէ զլոյս անհամար ցուցացմամբ. Առանց օդոյ ցորեկ ժամանակ կարող էլիկ տեսնել պայծառ արեւը մթնագոյն երկնից կամարի վրայ, և միայն այն մասը լուսաւոր՝ ուր արեն կը գտնուի. Միուկ բանիւ առանց օդոյ ամէն մոլորակ, ինչպէս նաև երկիրս, կ'ըլլան լոին և անգոյն անապատ մը, նման այն ժայռից՝ որք մթնոլորտի պակասութենէն անկանալ և անկենան են։

Արդ մեր իննդրոյն լուծման համար անհրաժեշտ կարևոր է զիտնալ, թէ արդեգք մոլորակները՝ մեր երկրիս պէս շրջապատեալ են օգով թէ ոչ։

Եթէ ըստ մարդկային կարճ տեսութեան չինտուենք ի մոլորակս մեր երկրիս նման կենդանիներ, ըստ տեսութեան արարշական զօրութեան պէտք է փնտուել կենդանի էակներ կամ՝ բոլըրովին տարբեր ձեռով և տարբեր հանգամանքներով, զոր չենք կրնար երեւակայել. օրինակի համար աւելի կամ պակաս զգայարանքով, տարբեր մորթով ծածկուած, տարբեր կարծրութեամբ, տարբեր տարրաբառնական դրացութեամբ, որով յարմար ըլլան տանելու ջերմութեան սաստկութիւնը. կամ ուրիշ յատկութիւն պնդնենան գործարանք իրենց պաշտօնը կատարելու համար, և կամ ըստ ամենայնի յարմար պատշաճ բնակելիութեան, որ մեր երկրիս վրայ եղած կենաց պայմաններու անյարմար են. Զոր օրինակ, լուսննթագ և Արուսեակ, կարելի է շրջապատուած են այնպիսի թանձը մթնոլորտով, որ բոլըրովին պահպաննեն՝ ի տոշորիչ ճառագայթից և չափաւորեն ջերմութեան սաստկութիւնը՝ որ երկրագնդիս զանազան լայնութեանց և գաղաթ.

Նային ուղղութեանց վրայ , կախմունք ունի ոչ միայն արեւէն ընդունած ջերմութեան քանակութենէն , այլ գլխաւորապէս օղոյն զլյոս ծծելու կարողութեան տարրերութենէն :

Մի և նոյնը նաև կրնայ ըլլալ ուրիշ մոլորակաց համար . յորս մթնոլորափ ազդեցութիւնն այնպիսի է , որ չնայելով իւր արեւու ու նեցած մերձաւորութեան , լուսընթագը կարող է ունենալ աւելի քիչ ջերմութիւն քան զերկիրս , եթէ զինքը շրջապատող կազային խաւը՝ ունենայ համապատասխանող յատկութիւն . իսկ Պիսիդոնի կիմայն՝ կարելի է ջերմագոյն ըլլայ քան զմերն , չնայելով արեւէն ունեցած հեռաւորութեան : Այսպէս և այլ մոլորակը կրնան շրջապատուած լինել այնպիսի թանձր մթնոլորտով և այնպիսի բնութեամբ , որ իրենց ամենամեծ հեռաւորութեամբ հանդերձ , կարող ըլլան ընդունել այնչափ քանակութիւն լուսաւոր և ջերմ ճռուագայթից , որով կարելի ըլլայ իրենց մակերեսութիւն վրայ զարգանալ ամենապատշաճ կեանք մը :

Արդ ինչպէս որ ապացուցեալ է , յաստեղարաշխից լուսապատկերային լուծմամբ , թէ կայ մթնոլորտ ի լուսընթագ ի Փայլածու , 'ի Հրատ , յերեսակ և ի Պիսիդոն , և թէ միանգամայն Փայլածու և Հըրատի մթնոլորտը բոլորովին մերինին նաման է , և թէ Հրատին չորս կողմր մեր երկրին օդէն աւելի թանձր օդ մը կայ , անկարելի է չհետեցնել անտի հաւանականուբար թէ ի մոլորակս հնարաւոր է բնակութիւն ճիշդ այն հանգամանգք՝ ինչ որ կը տեսնենք մեր երկրիս վրայ :

Հարունակելի

Օդաքարինք . — Գաղղիոյ ուսումնական ճեմարանի անդամն Պ . Դոբրէ , ակադեմական վերջին նստին մէջ հետաքրքրական տեղեկութիւն մը տուու օգագարանց վրայ . այսինքն թէ՝ նախնիք ամենահին ժամանակէ ի վեր ծանօթութիւն ունեէն օգագարանց ծագման վրայ . որոց պատկերը մետաներու վրայ կը դրոշմէին , ինչպէս յայտնի կ'երին այն ժամանակէն մնացած քանի մի մետաներէ : Ըստ բացարութեան Պ . Գորբէի հին ազգերը կը կարծէին թէ յաստեզ զերագոյն էակներ կը բնակին , և ըստ այսմ տեսութեան՝ կը յարգէին զօղաքարինս , իբրև տատեղաց կոտորներ . Ասոնց համար տաճարներ կանգներ են , և մետաներու վրայ նկարեր են : Սայն նիւթիս վրայ Պ . Բրեզինա շատ մեծ աշխատութիւն ըրեր է , հաւաքելով հիմնական փաստեր և անհերքելի վկայութիւններ , որոցմով կ'ապացուցանէ թէ օդագարանց պաշտօնը ոչ թէ միայն ամենահին ժամանակէ ի վեր կ'ար , այլ և նոր թուականէն քիչ առաջ : Զոր օրինակ 'ի կիպրոս կղզին , Աստղկան տաճարին մէջ պահուած մնացեր է կոնածե ծանր